

ՀՅԱՆՔԵՐԱՐԴԻ

ԹԻՒԹՔԵՐԵ և ԹԻՒԹՔԵՐԻ:

Կերկայ պատմական բոպէն թիւրք տէրութեան համար մի վճռական բոպէ է: Դարտուս յիսունական թւականներից սկսած այդ տէրութիւնը չէ ունեցել ինքնուրցն, այսպէս ասած՝ ներքին գոյութիւն: Իր օրդանիվմի մէջ նա չէ ունեցել սեփական կենսական հիմ: Այսօր նա քրօնիկական հիւանդ է և մի հիւանդ, որ անբուժելի նեխված վերբերով պատած ունի իր ամբողջ մարմինը: Բայց և այնպէս այդ հիւանդ բռնակալ տէրութիւնը կարողանում է ձգձգել իր վերջին օրերը, և դա՝ շնորհով մի խնամողի, այն է այն իրար հակառակ շահէրի, որ ունեն եւրոպական այլ և այլ պետութիւնները նրա վերաբերութեամբ: Այդ միմեանց հակառակ շահէրը զեռ եւս ներում են թիւրք բռնակալութեան գոյութիւնը, և թիւրքիան դարձել է կուածաղիկ եւրոպական տէրութիւնների համար: Բայց սակայն որքան երկար տեւէ թիւրք տէրութեան ներկայ հոգեվարքի վիճակն, այնքան ծանր կը լինեն նրա վերջին օրերը, այնքան էլ սոսկալի կը լինի նրա անկումը:

Բայց ի՞նչ է պատճառը թիւրք պետութեան քայքայման, որ տանում է նրան դէպի անկում: Մեզ կասեն, թէ դրա պատճառն այն է, որ այս ամբողջ գարուս, մանաւանդ երկրորդ կէսի, ընթացքում թիւրքիան շարունակ կտոր-կտոր է եղել նրա հապատակութեան տակ գտնված շատ մանր աղքեր կարողացած լինելով թօթափել բռնակալ լուծը և ձեռք բերել ինքնուրցնութիւն: Մեզ կասեն նաեւ, թէ նրա բայքայման և դէպի անկում տանող պատճառը եղել է եւս նրա կատարեալ անընդունակութիւնը կառավարելու իր երկիրը: Մեզ կասեն նըմանապէս, թէ գարձեալ մի պատճառ թիւրք պաշտօնականութիւնն է (fonctionarisme), թիւրք բիւրո-կրատիան է (bureaucratie) իր կեղերից կաշառակեր, աւերող անբարյական բնաւորութեամբ ու ընթացքով:

Արդարեւ, այդ բոլորը բաժին ունեն թիւրք պետութեան քայքայման մէջ և այդ բաժինը բաւական մեծ է, բայց նայենք իրականութեան վրա բարդութեամբ անբարյական բնաւորութեամբ ու ըն-

փանցելով, նրա եռթիւնը քննելով: Ինչու համար քայլական զատման՝ ձգտումներ՝ ունեցած այդ ները բոլով գարները, սերբերը, բռմիները և այլն Աչ թէ միայն իրանց մաքում առաջացած ազատական գաղափարների գրումներ, ոչ թէ միայն շնորհումները ի գ է օ լ օ դ ի ա յ ի (ideologie): Այսանց քաղաքական զատման ձգտումների հիմնապատճառը կայանում էր նրանց անսեսական ազատման լինական պահանջներում: Նրանք լինական պահանջներին դէպի անսեսական զարդացումն բայց թիւրք պետութեան լծի տակ քաղաքական ու սօցիալ-տնտեսական պայմաններն արդելք էին նրանց այդ բնական ու անխուսափելի պահանջներում ազատական զատման ձգտումները՝ քաղաքական առաջարկութեան կարգելից էլ առաջ էր եկել նրանց քաղաքական զատման առաջարկութեան նոր աւելի ազատ կարգերի պահանջնով որ կարող լիներ նորանց անսեսական զարդացման: Այդանունից էլ առաջ էր եկել և նրանց ազատական գաղափարները, որ, միանդամ ծագելով արդէն իրանց կողմից աղջեցին իրերի բնական գրութեան ու ընթացքի աւելի շուտափոյթ ու աւելի աջող լուծման վրա: Յետոյ: Թիւրք տէրութեան կառավարելու անընդունակութիւնն արդէն առաջ է գարձել բայց դիցուք թէ նա շատ էլ ընդունակ լիներ, այնուամենայնիւ անկարող կը լիներ լաւ կառավարել որովհետեւ նրա քաղաքական կարգերը միապետական, բռնակալական լինելով երբէք չեն կարող տալ այն միջոցները, որոնք նրա ներկայ դրութեան մէջ պէտք են աջող կառավարելու համար, ինչ կարող են տալ ասենք, սահմանադրական կարգերը: Որովհետեւ այն ժամանակ, երբ բնական պահանջ կայքաղաքական այլ ազատ կարգերի մէջ՝ հասարակական-տնտեսական ազատ զարդացման համար, որքան էլ ընդունակ կառավարութիւն լինի՝ այնուհանդերձ չէ կարող վեասակար ու արդելք չը լինել այդ բնական պահանջներու տակ ասենք, սահմանադրական կարգերը միապետական է, քանի որ նրա քաղաքական կարգերը գտնվում են օր գ ա ն ա ն ա ն ա գ օ ն ի զ մ ի (հակառակութեան) մէջ վերցիշած ազատ զարդացման պահանջներու տակ ասենք, որ այդ գաղափում այդպիսի կառավարական պահանջներու տակ ասենք, սահմանադրական կարգերը լուծացքի շահանջներու տակ ասենք, սահմանադրական կարգերը լուծացքի գորութեամբ ճակատագրական կերպով գատապարտված

են անկարգութեան, քայլքայման, անկման: Ինչու: Որովհետեւ նրանք համապատասխան չեն երկրի օրդանականը նական պրօցէսի, տնտեսական պահանջների, մի խօսքով երկրի իրականութեան էռութեան, իմաստին: Խսկ ինչ վերաբերում է թիւրք բիւրկատական կարգերի ախտաւորութեան, գա յատուկ է ոչ միայն թիւրք կառավարութեան, այլ առհասարակ ամեն բիւրկատական բէժիմն, թէեւ թիւրքիայում այդ ախտաւորութիւնն առաջնակարգ է, կլասիկական է (classique):

Այսպէս, թիւրք տէրութեան քայլքայման, աւերման բուն պատճառը չէ կայանում այն երեւցիների մէջ ուրոնք իրանց կողմից ունեն մէկ աւելի հիմնական պատճառն իրան թիւրքիայի կեանքում: Արա քայլքայման հիմնապատճառը կայանում է նրա երկրի տնտեսական մէկ ան, մէկ ու ելութեան մէջ: Թիւրքիային նոր կեանք տալու համար անհրաժեշտ է դուրս բերել նրան տնտեսական այդ վիճակից և նրա տնտեսական ցժերի համար բանալ ձանապարհներ, առաջ միջոցներ գործադրվելու ու զարգանալու: Յետպէյ: Նրա քայլքայման գլխաւոր պատճառն է նաեւ նրա ֆին ան սական ու հարկ այն սիստեմ է մը, որ իր կողմից էլ մի մեծ պատճառ է տնտեսական մեռելութեան եւ որ ժողովրդին նիւթապէս խսպառ աւերում է: Եհա թիւրք տէրութեան գեպի անկում տանող աւերման այն հիմնապատճառը, որին դարման անելով միայն կարող է վերածնվել թիւրք երկրին ու ժողովրդը: Բայց ասել դարման անել այդ հիմնապատճառին, նշանակում է ասել՝ կործանել ունչացընել թիւրք տէրութեան ներկայ քաղաքական միասնատական կարգերը և նրանց տեղը հաստատել աղաս ու լայն տահմանադրական կարգեր: Ասացնիք ոչնչացնել միապետական կարգերը, որովհետեւ վերոյիշած դարման անելու համար նրանք արգելքը են նոյն կերպով ինչ կերպով աղաս ու ընդարձակ սահմանադրական կարգերն անհրաժեշտ պայման են այն դարմանի գործադրութեան համար:

Գուցէ մեղ առարկեն, թէ մահմեդական կրօնքն այնքան մեծ գեր է խաղում թիւրք ժողովրդի կեանքում և այն էլ բացասական գեր, որ ինչ քաղաքական կարգեր էլ լինեն՝ հէնց միայն իր կրօնքի շնորհով թիւրք ժողովրդը մեռնութեան է դատապարտված: Արդարեւ, Մուհամմեդի վարդապետութեան ձակատագրական ոգին խիստ վեասակար աղջ եցութիւն է ունեցել թիւրք ժողովրդի հոգեկան ու մտաւոր աշխարհի վրա, բայց մենք արդէն չը գիտենք ոչ մի կրօնք, որ առաւել կամ պակաս նոյնպիս աղջեցութիւն ունեցած չը լինի ուրիշ աղջերի վրա, ինքն ունենալով իրան աղջեւը սնահաւառագութեան (superstition): Մինչդեռ, եթէ թիւրք ժողովր-

դի կեանկում նման միւս աղջերի, առաջանան անտեսական նոր, զարդացած կերպեր ու հասարակական-քաղաքական աղաս պայմաններ, զրանցից կը ծագէ անտեսական, հասարակական, հոգեկան, ու մատարը նոր, արդիւնաւոր լարված գործունեութիւն: Այդ գործունեութիւնը կը այց թիւրք ժողովրդին կենսական նորանոր անսպառ, միշտ նորով վող միշտ զարդացող ինաւերեններ, հոգսեր, ձգտումներ, և այդպիսով այն աղջեցութիւնը որ թողել է նրա վրա կրօնքը, ժամանակի ընթացքում կը չքանայ, կը վերանայ, իր եաւելից գետի վերացումն տանելով նաեւ կրօնքին:

Ինչպէս թիւրք պետութեան հպատակութեան տակ առաջ գտնված՝ այժմ աղաս՝ աղջերը, ինչպէս և հայ աղջն այս բոպէիս, թիւրք ազգի գէթ երթիւնած խաւեւէլ վաղ թէ ուշ իրերի ընական ձնշման աղջեցութեան տակ, պէտք է զգար իր երկրի քաղաքական կարգերի փոփոխութեան պահանջը, պէտք է նրա կրծքից մէկ արդարացի բողոքի խուլ ձայն բարձրանար բոնակալութեան դէմ և այդ զգացումն ու բողոքը պէտք է ժամանակին մի դիտակցական գործունեութեան մէջ: Այդ երևույթը վերջապէս յայտնվեցաւ: Բաւական է ուշադրութեամբ դիտել այն եղելութիւնները, որ այսօր անզին ունեն թիւրք բոնակալի մայրաքաղաքում թիւրք համապատակութեան մէջ որպէս զի համազմել դրանում: Յօվթանեքի ուսուցիչների, սպայների, վաճառականների մը արած հարիւրաւոր ձերբակալութիւնները, հարիւրաւոր աքսորները. պաշտօնեանների, մինչևւ իսկ բարձր, հաշածելին ու այլ եւ այլ պատրուակով զանազան աքսորավայրեր ուղարկելը. նցին իսկ այս ամսում, եւրոպական թերթերի ասութեամբ, երկու հազար սօվիթաների աքսորներ և դրանց պարագաներին բանտարկեալը. թիւրքական լեզուով կառավարութեան գէմժողովրդին գէպի ապստամբութիւն գրգոռդ բաղմաթիւ յայտարարութիւնների երեւոյթը. հակակառավարչական թիւրք կօմիտէաների երեւան զալը. և վերջապէս սուլթանի մշտական երկիւղն ու սոտիկանեական լարված ուշադրութիւնը թիւրք հասարակութեան նկատմամբ — այդ բոլորը հակառակ Քրան ամեն ճիգերին՝ դրանց վարակոյրի ենթեւը պահելու, թիւրքական հասարակական կեանքին հեաւտմուտ եղողի աշքից չեն խուսափում և ակներեւ ապացոյ են, որ թիւրք հասարակութեան գէթ կլիթված մասի գիտակցութիւնը գործում է բոնակալութեան դէմ, որ թիւրքական կրթված միաբը գտնվում է թշնամութեան մէջ թիւրք տէրութեան, նրա քաղաքական կարգերի ու նրա պաշտպանների հետ: Թիւրք կրթված հասարակութեան մէջ առաջացած այդ բնարոշ ու միանդամայն նշանաւոր քաղաքական երեւոյթի արտապայտիչն է մի

թերթ, ու առաջ հրատարակվում էր Պարիզում բայց որի խմբագրին ֆրանսէական բուրժուազական կառավարութիւնը ք. Գրան ենդիլիքով չամաչեց արտաքին լիր երկիրից: Այդ այդ թերթը հրատարակվում է Լօնդոնում և նրա անունըն է «Աղաս Թիոքիան» (la Turquie libre), որ «թիւքը սահմանագրական կուսակցութեան օրդ անն է»: Այդ թիւքը ձգտում է զեսպի թիւքը բոնակալութեան կործանումն ու սահմանագրական կարգերի հաստատումն, ինչ միայն նրա կարծիքով, կարող է վերջ դնել այն բոյքը զեղծութեաներին, կեղեքութեաներին, կոսորտութեաներին, որ տեղի ժաման թիւքի այցում և առաջադիմութեան ուղին բանալ այդ երկրի բոյքը աղքերի համար: Թէ ինչ միջացներավ կարելի է կործանել թիւքը միապետութիւնը և ձեռք բերել սահմանագրական կարգերը, «Աղաս Թիւքիքիան» իր կողմից ոչինչ չէ յայտնում, բայց մենք կարծում ենք, թէ Ճշմարիտ հայրենասէր մարմինը կամ անձը, որ համեմատած է, թէ միայն յայտնի քաղաքական ազատ դրութեանը կարող է բուժել իր աղջի վերքերը և որ անէն զծ սրանը ուղղում է կատարել իր հասարակական պարտականութիւնը երբէք չի բաւականանալ տաք մենակիներից մաս տէրութիւններին երբեմն երբեմն ուղերձներ ու խնդրագրեր տալով եւ եւրոպական յայտնի անձերին այցնութիւններ անելով, ինչպէս անում ին հայ մ.ծախօս «Պիւանագէտները», այդ թիվի կտորների միասնական այդ հաճելի այցելութիւնները փառասիրական միջուն քրազով անուանելով՝ «Հայրենասիրական կործունելութիւն»: Աշ Ճշմարիտ հայրենասէրը չի բաւականանալ զժութ մենքուրի մէջ զանգով իր հայրենակիցների յեղափախական ձիգ երն անդիտանալով ու զարմանալի անտարբերութեամբ զետի նրանց չարշարակիցները՝ նրանց և համեմերութիւնն քարոզելով, թէ ինչ է՝ երբազական այս կամ այն մինիստրը ասելու հաջողութեանը կամ անդիտանալով ու զարմանալի անտարբերութիւնն զայրին: Աշ Ճշմարիտ հայրենասէրը, յանուն իր նորանակի, ամեն կերպ, ամեն միջոցներով ամեն գժուարութիւնների գէմ կերթայ, մղելով փրկող մարտը: Անը ուրախ ենք, որ այսակեղ կարող ենք նկատել թէ Ելիւքը սահմանագրականներն այդ կէտը լու հասկացել են, ինչ երիւալութէ նրանց գործունելութեան մի քանի եղանակներից ու նրանց «յայտարարութիւններից»: Եւ կարծում ենք, որ ձդ աւելով թիւքը ժողովովին գրդուել ու մասնակից անել երանց շարժման, սահմանադրականները գանգում են ճշմարիտ ուղիի վրա, որովհետեւ թիւքը կան մի յեղափախութիւն այսուհետեւ պէտք է յիշարի յեղափախութիւն ընկի և ոչ թէ սուլթանական գահը գրաւել: Պայմանի առհմային, պալատական կոի ու դաւալութիւնը առաջ պարզաբնակ է:

է, ժողովագյին ընդհանրութիւնն է. դա է նրա գըլ-
խաւոր ոյժը:

Մեր պարտքն ենք համարում յիշատակել այստեղ,
որ թիւրք սահմանադրականներն ազատ թիւրքիցին
բերանով քանիցու ապացոյց են տվել իրանց խորին հա-
մակրութեան գեպի և եղբայր հայերը ու մեր յեղա-
փոխական շարժումները, և մենք կարծում ենք, որ պյա-
կերպ չէր էլ կարող լինել քանի որ, սարուկներ մի և
նոյն բռնակալութեան լծի տակ, թիւրքերն ու մենք ու-
նենք մէկ և ընդհանուր դատ՝ աղատութեան դատը, որ-
պէս նաեւ մէկ և ընդհանուր թշնամի՝ թիւրք միապե-
տութիւնը: Միապետութեան գէմ դործող թիւրքերին ու
թիւրքական մարմններին ճանաչել եղբայր ոչ միայն
մեր ցանկութիւնն է, այլ և մեր պարտականութիւնը
Դրանք են մեզ եղբայր և ոչ Աշրդեանները և ոչ հայ-
հասարակութեան այն տարրերը որոնք հակառակ են
հայ ժողովագյին սուրբ քատին: Թողղ վստահ լինեն մե-
այդ թիւրք եղբայրները, որ պատերազմի դաշտում մենք
նրանց հետ ձեռք ձեռքի տված կը լինենք մեր ընդհա-
նուր թշնամու՝ թիւրք վայրենի բռնապետութեան գէմ

ԲԱԴՐԵԳԻՄ

ՈՒՂԱԵԱԼ ՄԵՋ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԵՒՐԱԳԻԱՑ.

“ԱՅս տերութեանց խզմի համապումք կը կայանայ
ընդհանուր մարդկութեան իրաւունքները պաշտպանելու,
աղասութիւնն ու բարեկցութիւնն ապահովելու մէջ:
Տարակցոյ չը կայ թէ իրը պարատականութիւն ՚ինկա-
տի կառնուին հարստահարեալ փոշտաման հասարա-
կութեան մ’ աղեաները. կարելի՞ն է թէ ձեռնոտու չը
լինեն քաղաքակրթեալ պետութիւնք մեզ նման զգեստ-
եւ հալածեալ խումբ մը ապցայնոց, որ կը հեծծեմք,
բոնութեան ներքեւ կերի ինկած:

Տեղոյս գատակ ա՞լ մունքանդն եւ կողմանակալ ու-
գովի վառեալ, ականջ խցեց մեր արդար բոլոքներուն,
զորս դեռ չը բանտարկուած մասացած էնք առ բար-
ձր ակումբն թ. բուան. ականջ խցեց այն աղաղակաց,
զոր բարձրացուցնք զատարանին դէմ մի առ մի թուե-
լով մեզ նկատմամբ գործուած հարստահարութիւնները.
յինչաց քերեց հրապարակացին յայտարարութեանց պե-
ճախօսութիւնն, զոր զրին ՚ի զատաստանի, իբր ՅՈ վր-
կայք, յատկապէս բերուած ի վկայութիւն (օրովշետե-
այդ վկայից յայտարարութիւնք յիշեւան բերին պաշտօ-
նէից անեց թութիւնքն եւ զրկելոց անմեղութիւնը): Դա-
տարանը, փակելով աչք՝ այս արեւի պէս փայլուն ճըշ-
մարտութեանց առջեւ, եւ արժէք տալով միմիայն քմա-
ծից եւ անշիմ հնարմանց պատուանշանի եւ բարձրից
թիւնածու պաշտօնէից, որը ամենապարզ խնդիր մը

ժացուցած էին եւ ներքին ապստամբութեան ու քաղաքականութեան գոյնով զգեցուցած էին. վերջապէս, դատարանը, կառավարութեան արդարութեան գործադրի մարմինը, գոյնուն կառավարութեան գործադրի մարմինը լցուած, գործիչ անուանեց զմեղ այնպիսի արարոց եւ եղերանց, որք միայն թղթի վրայ նկարուած են, առանց մարմին կամ իրականութեան դպրոցն նշոյն ունենալու. եւ անիրջօրէն վճիռներ արձակեց մեղ գէմ. զամանս ի մենց, ի մահ, զոմանս ի մշտնչենական թերգարակելութեան եւ զոմանս ի տասն եւ յութ տարի բանտարկութեան գատապարտելով, առանց ախնածելու մեր հոգեւորական կերպարանէն, առանց յարթելու մեր անձնական արժանիքը . . . Քառասուն եւ ութ բանտարկելոցս մէջէնքը սան երկու անձանցս անպարտ լինելն ապրիլ 9-21 հըրապարակու հոչակելով հանգերձ, գարձեալ այդ դատարանն արձակած չէ զմեղ ի բանակ մինչեւ ցոյսօր: Քանտարիկեալներէս զատ՝ լերանց ու ձորց մէջ քաշուելով իրենց հոգին ի մագիլը կառավարութեան ըստ յանձնող 25 անձինք եւս կան, որք կարծես թէ երկնային իմաստութեամբ մը կանխատեսելով թէ նցյն անարդարութիւնն իրենց վրայ եւս պիտի գործադրուեր, ինչպէս որ մեր վրայ զբուեցաւ, եւ այս եղանակաւ պահպառելով հանգերձ իրենց անձնական աղատութիւնը կորուած են: Հարկ է յիշել թէ վճիռներուն ծանրութիւնը համեմատական է գատապարտելոց դրից ու անձնական արժանեաց, այնպէս որ ամենածանր պատիժ կրողներն եղան նորա, որ ունեն ամենէն աւելի բարձր գիրը եւ բարցական ու մատոր արժանիք:

Արդեն ի ջէյ թուն, զօրանոյի մէջ կալմիս սլաքիւ և որսական, չըսկէմ հաւառաքննական առենին առջեւ կանուած 100-150 անձանց վերայ զարմանալի ճեղումներ ի գործ դրսելով, մեծ ճիգ թափուած էր բռնի կերպով խոստովանիլ տալու նոյա թէ՛ աղդային ապստամբութեան մը խորհուրդ կայ եղեր ընդդէմ կառավարութեան: Նօմի, ծարակի թողուլ զօրաց մէջ նետեր, գանակոծել շաբաթներով բանտարդել պաշեր եւն, եւն: Այս ամենայն ի գործ դրին խեղճ ու անուերունց անձանց վերայ, որք (առ ահի կամ առ տկարութեան) կամաց ակամայ իրը թէ վկայութիւն ընելով իրարու գէմ, իրերաց բանտարկութեան պատճառ եղած կը լինին եւ անմիջապէս կարձակուին այն անտանելի վիճակէն: Առակայն, այդ նցյն անձինքն իրը վկայ բերուեցան ի և աւէպ. հրապարակաւ յայտարարեցին թէ ոչ դրել գիտեն իրենք, ոչ կարդալ եւ թէ քննիչ յանձնախմբին բանն է այդ շարադրեալ եւ կարդադրեալ գրութիւնը վերջապէս, յայտարարեցին թէ՝ ինչ որ հոս կը խօսին, առաջի գատարանին, միսէ ճշշդն է, եւ գրուածներն չեն խօսած երրեք իրենք: Այսուհանդերձ, բոլոր այդ 30 վկայք ի գործ բերուած եղան, մանաւանդ մին Պէտք եւ ան Սարգիս անուն, որց իրը թէյ յառաջադցն ըրած վկայութեան վրայ գառապարտեցին մեր մէջն աւելիքան տասըն եւ ուժ անձինք, եւ որ հօս, գառաջ մէջն առջեւ, հըրս զսրակաւ խօստվանեցաւ թէ բնաւ երրեք վկայութիւն ըրած չէ, եւ թէ 15 օր զինքն քիւղ, արարեւ ամեն ազգի զօրաց միջեւ նետերոյ՝ սպիտած են:

որ կարեւոր եւ ազդեցիկ անձանց գէմ վկայութիւն ըստ սակայն չէ ըջած, եւ իրենք շտկած են. այդ Սարդիս վկայն, Յ տարիի բանտարկութեան դատավարուած են, իշխանը ստախօս: Զարմանք, Օսմանեան օրէնքն երբէք արժեքը չը տար, կըսուի, վկայի մ' առաջին խօսածին, այլ կընդունի միայն վերջին խօսածը, սակայն դատարանը ինչպէս կը տեսնուի, բունի ստորագրեալ թղթի մը գըրերուն վրայ կը սիրէ հիմնել իր վճիռն եւ ոչ թէ իր ներկայութեան յայտարարեալ ճշմարիտ վկայութեանց վերայ:

Զէ յթունի մէջ խռովութիւն մը հանեց Մ արաշի
նախորդ կառավարիչ Ա ալէ հ փաշան, բայց այդ խը-
ռովութեան զոհերը ծածկել ուղեց կառավարութիւնը.
Խօսքը չեղաւ 550 մանկանց սուզ ժամանակի մէջ թու-
նաւոր պատուատիւ ջարդուելուն, խօսքը չեղաւ 17 յլ-
ղեայ աղետին օրը վիժելցն, խօսքը չեղաւ 8 անձանց
խելադարելցն, 7 տղայոյ մահանալցն զգածդութեամբ,
մանկամարդկենց մը, Մ արդին ի գնտակէ զարնուե-
լով սպանուելցն, գերեզմանոցին մէջ՝ յուղարկաւոր խըմ-
բին եւ զոհին վերայ գնտակ պարզուելցն, ինախատի-
նըս եւ ի գոհացումն, իրենց վսիժուց մեր կրօնին, եկե-
ղեցեացս եւ վանօրեկցս բանի զօրօք լցուելցն եւ պըլ-
ծուելցն, 7-է աւելի գիւղօրեկց յաւար հարկանեցն,
եւն, եւն:—Թիւրիւրիւրի Յ արութիւն 25 տա-
րեկան Հայ կտրիճը կսպանուի նոյն օրը հրամանաւ, իբր
աւաղակի եւ սպաննող տամասպեաը չաւուշ կը լինի
հինգերրորդ մէջնամիէ պահուանցին ստանալոյի:

Մարտին բանակին մէջ 7 անձինքս մեռան, ամենասուզկալի չարչարանօք ու զրկանօք. սպանեալք են՝ Կարապետ Թողլի եան, Օհան Տատուր եան, Ցովէփ Եկան եան, Տորայէլ Մինաս եան, Խաչուկ Տատուր եան, Ամազուկ Եկան եան, Վաղարշ Եկան եան, Աւետիս Ցովէփ Եկան եան: Սպան մնիեւանդութեան եւ վակէժինդրութեան զրհեր եղան, թէեւ բժշկաց կաղմանէ տեղեկագիր առնուեցաւ թէ հետախտէ մեռած էին: Հալէ պի բանադին մէջ պոլսեցի Աըթթան է ս վարժապեալը զդալի կասարելութիւն եւ արժանիք ունենալով կանարգութի, պէսապէս զրկանաց կը մատուցի իւելզ լքեալ անօթի, մերկ եւ տառապեալ կը մեռնի. բժշկաց ուարօրդն ալ թիֆոյէ մեռած ըլլալը ցցց կը տայ:

Ի յաւելումն մեր սոսկալի եւ անչամար աղէտից, այսօրերս Քրնուղի տէր Նիկողայոս եպիսկոպոսն, աւելի քան ութսուն տարեկան, պատկառելի ծերունի, զարմանալի կերպով մը կը բերուի Հալէպ^{*)} եւ կը նետսի Հուչաւոր Եղերնագործոց բանտին մէջ զգեալ ամեն հաղորդակցութենէ, խիստ արդկելքի ներքեւ։ Աստի, նորա հոգեւորական իշխանութեան ներքեւ ապրով 15-20 զիւլյօնէից 10,000 բնակիչքը թողարկ անտերունչ եւ անհոգիւ, իրենց կրած ու կրելի հարստահարութեանց վրայ քոլ մը ձգել հետղչետէ փճացնել եւ իրենց ա-

*.) Տես Ներկայ տարիշընի և Հետակ՝ Նր. 7.

զետները հրապարակ հանող մը չը թողուլ աշառ, եւ այսպէս ջնջել աղդայնութիւնն—այս եղած է սկս գործութեան բուն եւ ներքին նպատակն ու խորհութը:

Աը լսեմք թէ այսպիսի վարժունք ամենուրեց կը գործուին անինայ մը ամենաթշուառ արենակցաց վերայ, բայց մեղ վերադրեալ ամրատանութեանց արժեքն ու զմեղ գատապարտող պատճառաց իսկութիւնն յերեւան բերելու համար կը պարտորիմք ի մէջ բերել զայնս, որը սակայն թղթի վրայ մելան են:

1) Երբ թէ մօտ 200 անձիք, Զէյթունի Պ օ զպ այս ի թաղի նկեղեցւոյն եւ ուրիշ քանի մը տանց մէջ համախրուած, անյնող զրայ վերայ գնուակ պարպած են, կըսուի—200 անձանց պարպած գնուակներէն առ նուալն 10 զրբ պէտք էր որ զարնուեր. գա մւր է:

2) Կառավարութեան պատոնառուն կրուուած եւ 2 բանտարկեալ փախցուած է, կըսուի.—մնտուկ, տեսրակի զրամ մրլ կրուուած է, թողը ըսեն. իսկ գալով 2 բանտարկերց, այսօր չ ալ է պի ամուր պաշտպանեալ եւ զրոք ջրապատեալ բանտէն անդամ՝ քանի քանիներ փախցուած են, իրենց տեսրակներուն նայելով արդեօք զանք եւս մենք փախուցինք:

3) Երբ թէ սուրբ Փրկչի վանուց մէջ Զէյթունի զօրանոցին վերայ իշխող գրից վերայ, անտոի իշխոք մը կառուցուած է: Աղէկ, թէ վանքը, թէ զօրանոցը, կան իրենց տեղը, միջոցը մէկ եւ կէս ժամու հեռաւորութիւն է, ահագին ամպածրար լեռ մը ձորերու ըլուրներ, իրարմէ կը զտուեն զանոնք, եւ ամուր շէնք ըսուածը պարզ նորոգեալ սենեակներ են, որք հինգած էին եւ որոյ նորոգութիւնն անհրաժեշտ էր ուսխուորաց համար:

4) Երբ թէ նկեղեցւոյ մէջ եւ այլուր խորհուրդ կաղմուած է ապատամբութիւն յարուցանելու նպատակաւ: Նկեղեցին աղօժատեղին է ժողովրդեան, կառավարութիւնն երբ արգելք դրաւ հօն ժողովիլու եւ մենք հետահեցիք: Աղոր ըսուածն մւր է, պանդմի թէ գաշտ, թող որոշուի. այդ խորհուրդը մէկ անդամ եղած է, բայց մէկ գումարմամք խորհուրդ մը կազմել խորհուրդ եւ տրամաբանութեան գէմ է, գալափարաց ձուլումն, մէկ կէտի վերայ կեղրնայումն անկարելի է մէկ գումարմամք. իսկ եմէ շատ անդամ գումարումն եղած է, ինչու տեղի տրուած է եւ չէ արգելուած, եւ ինչու համար 200 անձանց միահամեռ գնուակ արձակելց աստիճանին տարուած է բանը: Խելքով պարզ քննութիւն մը ճշմարտութիւն կը հանէ յերեւան:

5) Նպատ եւ զէնք ու պարէն ընձևունելու բախչելու ձեռնարկուած է կըսուի. նպատարքանի 100 սկի է, կամ քանի զրուշ է. 1000 սոկի էն անձնինք ու զէ նք բա շխուած է, բայց որոց կողմանէ, որոց, զայդ ըսելու ըս հաճած, տեսակ ու քանակը ցոյց տրուած չէ. 70-80 հոգիներս բանտարկուած ժամանակ, մեր վերայ, մեր աները պարտէները, այդիները, վանքերը, են, եւն մեր սեփականութեանց մէջ խոզարկութիւններ ըրին, ինչ զէնք գտան. պարզ հրացան մը այդ անձանց ժամանակ վկայն յայտարարեց թէ Ա ալ ե հ փաշա ստիպած էր որ ոտանաւորի մը ներքեւ սովորագրէ եւ վկայէ թէ այն անձն է զա

տօնի օրեր, բարեգործ անձինքներէ հանդակեալ ալիւր, ցրեն, իւլ ձէմ, եւն, ուտեստք են, որը աղքատաց կը բաշխուին: Զարմանալի չէ պաշտօնէից կողմանէ տարբեր գոյն մ' տալը այդ պարէնին:

6) Ուսղմամթերք բաշխուած է կըսուի, ինչ է այս, ուշամի, արգեօշ վաճառականէ մը ուրիշ վաճառականի մը զշկուած, Մարտշէն ի Զէյթին տանող ճամբուն մէջ բոնուած մէկ առզրակի սաւման 2 հօդզա գուրշ շնուն, 4 լիոր ծծու մթ, իբր 100 հատ կ այ ծ.ք աշ ը ըն են. հոգ չէ, առ ի չը ցյէ ուրիշ պատճառի, այս նորատեսիլ նիմելերը գտած են, սակայն, սաշմայն որսորդի պէտք է, կայծքալին ալ գիւղացւոց եւ հովուաց վերայ պէտք է որ միշտ գանուին՝ սիկարայի, նարկիէի կրակ շնուելու համար, ծծումին իրենց ընոանի կենդանեաց գեղկը գործածուին: 2 հօդզա գուրշ շնուն ըսուածը 50-60 հատ չը լինիր, այսքան զնոպակով ոկելնէ ապստամբեւու: Բաղմամթերքն այսպիսի խեղճ ու կրակ բաներով ըռլար:

7) Ապուուամբութեան յաւաջարանն է, կըսուի, Օսման սոտիկանին սպանութիւնը. օսմանեան երկրին մէջ ամեն օր, ամենուրեք քանի քանի անհամար զօրքեր, սոտիկաններ սպանուած են, որ մէկուն քալաշական երանդ տրուած է. Օսման սպանուած է եղեր՝ ինչմէ մեղ կը վերադրուի, մինչզիւ. Օսմանի մարմինը մէջտեղէն բառնալու յայտարարութիւնը կը լինի նորա քայլերուն եւ կնոջ հետ յարաւերութեան մանուշ քանի մը անձանց կողմանէ. բայց պաշտօնէից գործին չը գար այսպիսի ճշմարտութիւն մը գուրս հանել զի յարակից է իրենց փառասիրական ձեռնարկութեանց: Ուստի այդ սպանման իրողութիւնը քուղածէկով իբր թէ ո. Փրկչի սենեկայ քննութեան սպատամբութեան խորհուրդ եմէ լիներ, Օսմանի պէս խեղճ սոտիկանի մը սպանմամբ չէր շատացուէր: Յայնի ճշմարտութիւնն յերեւան կելնէ:

8) Կըսուի թէ երեք զօրք վիրաւորուած են, յայտնի չեն ընեեր, գնատակէ թէ գանակէ սատցած են վերքերը. եմէ գնատակէ ով զարկած է, թէ որ որոշուի. եմէ չեն կրեար որոշել ուրեմն, իրենց ըսածին պէս, 200 անձանց կէտ նպատակին եղող այդ Յ զօրքերն անվօէպ պէտք էր որ սպանուելն մահացու եւ շեշտակի վերքերով:

9) Մին եւս, բացակայ լինելով Զէյթունի գէպքին ժամանակ, ամբատաննելէր իբրեւ հեղինակ եւ ուսուցիչ դրդուի ուսանաւորաց ընդդեմ օպնն. կառավարութեան զըր ուսուցած պիտի լինի 10 տարի առաջ այդ առթիւ գատապարտեալ խորհ զրկեալ անձին ոչ ձեռագրով թուղթ մը գտնուած է եւ ոչ լիքուուլ բան մը խօսած ըլլալը հաստառուած է. միայն թէ, Զէյթունին 12 ժամ հեռակայ գիւղ մը Սամսոնէն գարձած տանին, անցագիր ի ձեռին, ընտառեաց հետ, կը բանուի զէպքէն քանի մը ամիս առաջ եւ կը բերուի Սարացի բանտն. հապա կը փոխադրուի չալէպի բանտն. իբ խեղճ ու զեռատի սպանուածին կինը՝ երկու մասու որդիակներով կը մնայ զօրիկեալ չալէպի մէջ: Գառարանին ժամանակ վկայն յայտարարարեց թէ Ա ալ ե հ փաշա ստիպած էր որ ոտանաւորի մը ներքեւ սովորագրէ եւ վկայէ թէ այն անձն է զա

տուած, եւ թէ այն տնձն անպարա է. բայց դատարանը գրագետ եւ բանաստեղծ է ըսելով, գատաղարեց: Այդ անձն իր աշխատելով աւելի արդահատելի է քան զամնեսեան:

10) Մանկամարդ կին մը կրօնաւորուհի, քաղցր ձայնի զմեղ հրապարած եւ յապատամբութիւն զրդուած է կլսեն. այդ մանկամարդ կինն հիմա չալել բոլոր ու ըստ միջւն նետուած է ի բանտ, առանց հարց ու պատասխանուոյ:

Ահա երկու տարւոյ մօտ ժամանակէ հետէ սոսկալի կացութեան մը բանտարկուած ենք, իսպառ դերի մոլեռանդն պաշտօնէից: Մեր զւկանաց ձայնը կը բարձրացընեմք առաջի կոտավարութեանց բաղաքակրթեալ պետութեանց, կոչումն իբնամք նոյց խոշին եւ պատոցն. մեր անմշղութիւնն հաստատուած է ցոյց տրուած արեւի պէս փայլուն ճշմարտութիւններով. գերիննը ենք, գերիննը:

Չետ այս ամեննեցուն կերեւի թէ յաման նոպատակ մը կայ զմեղ առանձին հարստահարելով տակաւ ոմացնել եւ կամ երկու երեքս ի մէ կապելով անձնութ վայրեր արսորելու զիստաւորութեամբ ներշնչն հաւատաքննութիւնն (Հնդիպիսիօն) պէս ընկերութիւն մը կազմուած լինելը կերեւի. աւազ 19-դ դարաւու լուսաւորութեան. հոս աերարովմայ գաղուն մէջ անզ ամը ըլ անմուած ու ըլ լոււած ոճիրներ կը գործուին ի ծածուկ:

Արդ՝ այսպան ծանրածանը պայմանաց տակ բնչ կը մնայ մեղ ընկել և թէ ոչ կախաղանի տարուուշ անմշղի մը նայուածքով աչքերնիս յառել մէծազըր տէրութեանց կտավակարութեանց. յօրմէ անուարակոյս պիսի արձակի փրկաւէտ զճիսն մէր բոլորին աղաստութեան: Յանուն քրիստոնէութեան, յանուն մարդկութեան եւ յանուն հալածեալ հայրեննեաց, կը ինչպիսմէ պաղատագին որ մէր բողըներն ու ինչդուածներն հասկացուին առ որ անկ է:

Մնամք յաւետ բարիմալը ըստ վասն յարատեւ պայծառութեան արդար Ցէրութեանց: *)

Յուլ 30-11 օդ՝ 1892. ԿՈՎԿԱՊԻՑ ԲԱՆԹԱՐԵՆԵԼՔ.

*) Այդ նշանաւոր բազօքադիրը, որ ուղարկել են մեղ Ալիկելայի ներկայացնում է խագակիր բաշխովով կի կտուալարութեան հայ գոհերի ներկայ անտառնելի զիճակը: Այդ բազօքադրով երեւան է դայլս կիլիկեցիների կրոծ բոլոր արհաւերքների ճշմարտութիւնը, որ այնքան ջանք թիւրք կառ ավարութիւնը բոլոր կարգած պահել եւ պէտք է խոստիքանինքնը, նրան բաւական աջողվեցաւ այդ: Այսօր, այդ բազօքադրին շնորհով կառավարութեանն այլ եւս ան հարքն կը լինի շարունակել իր նոյն ընթացքը, եւ մնար վասահ ենք, որ շատ հայ ու օտար թէրթեր արտատպելով այն անշահեցոյ, միանգամայն պաշտպանած կը լինեն ճշմարտութիւնն ու հայ քաղաքական զրհերի բանափ մուլճ աշխարհում հանած աղէկուուր ու իրաւապահանջ ձայնը լցու աշխարհուուր կը թնդացինեն, նրանց դատը չառագութելով եւ այդպիսով հարկաւոր հարուածը արդուի թիւրք պայրենի ու վախիստ տէրթութեան, որ հոգեվարբի մէջ է:

Ծ. Խ.

ԹԻՒՐԻՑԱԿԱՆ ԱՐԿԱ ՅԵՎՏԵՐԱԽԹԻՔԻՆ.

Կերպեւ թարգմանօրէն զետեղաւմ ենք մեղ ուղարկված թիւրքական երկու յայտարարութեան պատճեններ: Այդ յայտարարութիւնները վերջերս մեծ քանակութեամբ ցածրված են եղել Ֆեզերկականի բոլոր ծովիզերեայ քաղաքներում սկսած Զմիւռնիայից մինչեւ Ակրիս:

I.

Ա Օսմանցիներ.

Հասել են Արգիւլ-Համիդ բռնակալի թագաւորութեան վերջին օրերը որ անպատվել է Խալամնութեան անունը եւ կեղաստել Օսմանի սուրբ գահը:

Այդ բռնակալը յափշտակել է կայսրութիւնը եւ աւելի մեր սիրած հայրենիքը, եւ իրան կառավարութեան գլխին պահելու համար, մեր ամենալաւ հայրենասէրների այնքան արիւն է հոսեցնում:

Այդ գործերի համար վրէժինդրութեան ձայնը բարձրացել է մինչև երկինք:

Գործելու ժամը հասել է: Խոլամի միլիոնաւոր հաւատարիմները, որ աղաս կերպով ու առաջադիմութիւն առում մէկ ուժեղ տէրթութեան ձեռքի տակ, գալիս են ձեր օգնութեան:

Ելեք քաջարին:

II.

ՀԵՂԱԿԱՐԻ ՍԻԾ ԳՐԱՄԲԵՐՆ ԲԵԼԻՐ ՀԱՅ ԱՅՆԱՌԱՍԻ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՆ Է.

Այս դարմանն ամենալաւն ու միակն է, որ կարող է բժշկել անելքիդիլը կաթուածահարութիւնը շնչարդելութիւնը, անմարտութիւնը եւ ուրիշ հիւանդութիւններ, որոնցից ամեն տարի այնքան մարդիկ են մեռնում թիւրքիայում:

Հարիւր տարիից ի վեր է, ինչ նա գործածվել է Հընդհաստանուում նշանաւոր Ֆրհան կումանիի ձեռքով, եւ շարունակել են գործածել ահա 34 տարիից ի վեր անդշիական մեծ թագուհու՝ Պիկարիայի յատուկ Հրահանգուի:

Այդ գարմանն ունի մեծ աղղեցութիւն ժողովովի վզրա, որին գարնուում է ուժեղ ու տոկուն մեծ ձիգերի համար: Կա ժողովզոյին զարմանում է աչքարաց եւ բնդունակի: Շատ են խորհուրդ տվել գործածել այն թիւրքիայում բայց տգեսներն ու շարակամներն արդելիցն նրա մուտքը այդ երկրում:

Բայց թող տմենքն ունենան համերերութիւն եւ ըսպասեն: Քիչ ժամանակից վերջ Հնդկաստանից եկող մարդիկ, որ փորձառու եւ հմաւ են այդ մեծ դարմանի գործածութեան մէջ կը գան խօամի երկիրն՝ առաջարկելու այն դարմանը ժողովզոյին, որն այդ ժամանակի կը հալածէ այն տղեւու ու չարակամն մարդկանց, եւ այդպիսվ խօամի երկրում ամեն տեղ կը թագաւորէ մեծ բաղաւորութիւն: Դ.

ԱՐՀԵՎՈՐԾՎԵԿ

የፍቅር ተስፋ ቁድስ አበበ ተስፋ

Յալի 22-3 Սեպտեմբերի Կ. Նախկինության քաղաքում
վախճանելըցաւ մեր ազգային բանաստեղծ Ա. ա Պ այ է և
ու ա տ կ ա ն և ա ն ը, 62 տարեկան հաստիում։ Կորուստը
ծանր է եւ մեծ։

"Հայութի յաջորդ համարներից մեկում մենք երկարօրէն կը խօսենք բանաստեղծի զբական ու հասարակական գործունեութեան մասին:

10

ԶԵՐԱԳԵՏ Գ. Ե. ԲՈՅԱՐԻՒ-

Ամսիս 11-ին Յունաստանի Աթենք մայրաքաղաքում երկարատև հիւանդութիւնից յետոյ վախճանվեցաւ հայ հասարակութեան յայտնի յշն զօր ապ եւ ու ու ն բօց արի ս նախագահ յայտնի Արեւելեան Գաւանակցութիւն ընկերութեան, որի հետ մի տարի առաջ դաշներով կապվեցաւ Հնչակեան Կուսակցութիւնը: Զօրապետը 92 տարիկան էր: Յուղալիքաւորութեան հանդէսը կատարվեցաւ շատ շքել կերպով: Ֆողովորի ահադին բազմութիւն խոնված էր այն փաղոցներում, որոնցով պէտք է անցներ թափորը: Տաղմաթիւ բարձրաստիճան սպայներ, որպէս նաեւ թագաւորի ներկայացուցիչը, յոյն առաջին մինիստր Տրիփուպլայ, մինիստրներ՝ Վկուլուգի, Գրադումիս եւ այլն, օտար տէլութիւնների գեսապաններ, ժողովրդի ահադին բազմութիւն ու մեծաքանակ զօրք երաժշտութեան տխուր ձայնի աակ ուղեկցուում էին հանգուցեալին մինչեւ նրա վերջին կայսեր: Կարգացվեցան շատ ճառեր եւ գագաղի վրա դրվեցան պատճեններ, որոնցից մէկը Հնչակեան Կուսակցութեան կրղմից, որպէս նաեւ նոյն Կուսակցութեան կողմից խօսվեցաւ մի ճառ:

Զօրապետ Քօյարիսը պատկանումէ Եր մի նշանաւոր լցն ընտանիքի, որի անդամներից շատերն առաջնակարգ գեր են խաղացել յունական ապստամբութիւնների մէջ Յունակատանի անկախութեան համար: Զօրապետ Քօյարիլարը որ եղայլն է հոչակաւոր յեղափոխական հերոս Մարկոս Քօյարիսի, առաջնակարգ տեղ է բռնում Յունաստանի անկախութեան պատերազմում: Կրա կեանքը հերոսական ձեռնարկների մի շարք է: Կրա ամենագլխաւոր եւ միշտ փայփայած նպատակն էր ոչ միայն իր հարազատ աղջին աղատել բանակալ լժից, այլ եւ ամեն կերպ աջակցել այն բոլոր ազգ երի աղատման գործին, որ տակաւին ստրուկ են թիւքի ձեռքի տակ: Այդ նպատակը նու գործադրում էր մինչեւ իր վերջին շունչը: Անշափ էր այդ նշանաւոր յեղափոխականի ուրախութիւնը, երև Արեւելքան Դաշնակցութեան եւ Հնակեան կուսակցութեան մէջ գաշնակցական կապ հաստատելն աջողվեցաւ: Այնուհետեւ շա-

բունակենք այս գլխաւոր հօգսերից մեկը հայոց զատն էր, որի աջողութեան համար նա միշտ պատրաստ էր աջակցութեան համար իր հայրենակիցներին զետի նոյն աջակցութիւն։ Անկեղծ, խորին համակրանքով միշտ նա խօսակցութեան առարկայ էր գարձնում հայրական խնդիրը՝ ընկերական խորհուրդներ, քաջալերութիւնն ու խրախուսանք հարգում իրան ծանօթ հայ յեղափոխականներին։ «Վշխատեցէք, աշխատեցէք, — սկրում էր բայցականչել նա շատ անգամ։ — Ճեր գաղափարների եւ ոյժերի աշխատութիւննից մեկ առաջ անգամ չել կորչել. ես վսաւչ եմ, որ կը գայ օրը երբ բոլոր աղառված աղջերը կը լինեն եղբայր միմեանց հետ ու բարեկեցու Յանձնի զօրագետ Թուղարիսի հայերս կողըքինք մեկ անկեղծ բարեկամ եւ մի հեղինակաւոր ու փորձառու աշակեց յեղափոխական գործում։

卷之三

Ները ԱՓրիկայի ԱՌ պօնողուէ, Քամիւրաստ Նիամ-
Նիամ եւ այլ վայրենի ցեղերի այս կամ այն անդա-
մը հիւանդանումէ այն երեւակայական հիւանդումեամբ,
որը նրան կարծեցնել է աալխ, թէ նրա մէջ սկեւ է
մտել նրա փրում սատանայ է մտել զեւսուել է, ինչ-
պէս արտայայտվում է մեր ժողովուրդը այդ ժամանակ
նա, Նիամ-Նիամը միշում է վայրենի ճիշնրով անկարո-
անիմասս բացականցութիւններով հայ հոյել անիծել սիր
մէջ մտած չար ոգուն: Անիրջապէս հաւաքվում են ցեղա-
կիցները դեւուածին վաս և սկսում նրան սաստիկ
հարուածել՝ սկեւին վոնտելու յաւսով: Թէեւ երեւա-
կայութեան այդ հիւանդութիւնն ընդհանուր երեւոյթ է
Նիամ-Նիամների մէջ եւ նցնը հենց մեր ժողովորդի մէջ
էլ տեղատեղ տեսնում ենք զեւ, սակայն կան մեզանում
ախմբագիրներ, եւ որոնք այդ տեսակէտից Նիամ-Նիամ-
Նիրից հեռու չեն գնացել: Ազացոյց դրան կարող է լի-
նել հետեւեալք:

ւ. յն օրից ի վեր, երբ և Հնչակը սկսելէ լոյս տեսանել—ինչպէս աւետում էր, վաղուց է—նոյնօրինակ գետառածին զրութեան մէջ է ընկել մեր մի լու բարեկ ամը լը.—մենք ավանդ Արմենիայի և Խճաղը անունը: «Հնչակը», եւ Հնչակեանների գործունէութիւնը կեւի նման, սատանայի նման մաել են ինը լուսադրի փորը եւ զրդովում են նրա խաղաղ ու հանգիստ կեանքը. Մարսէլ սիրուն քաղաքում: Գիշեր ու ցերեկ, սոսկավի ուրուականի նման, «Հնչակն» ու Հնչակեաններն են երեւում Փորթուգալեանի աշքին, վարդովում նրա խիզը, դառնալով մի չարանիւթ յօն ֆիքս նրա համար: Ինչքան նա միտիքում կատաղում յարձակվումէ «Հնչակի» վրա, այնրան աւելի է տանջում նրան պրդ յօն ֆիքս: «Գեւոտածին», իր հիւանդութիւնից բուժելու համար մի քանի անդ մենք փորձեցինք տալ գեղահատիկներ *),

*) *Stra "Lobwaben"* NNrs 1, 2 & 4—1889 *d.*: Nr 1
—1890 *d.*: Nr 3—1891 *d.*: W. 3

բայց, երեւի, նրանք բաւականաչափ դառն չեն — դեւք
չեր վո՞տվում: Այս ժամանակ մենք որոշեցինք թողնել
«Ճակառագրի կամքին» հիւանդի գեւոտութիւնից ազատ-
վելը, ինչպէս էլ արինք ամուռջ մի տարի ու կ է ո՛
մինչեւ ոյսօր: Բայց այդ ժամանակամիջոցում հիւանդու-
թիւնը մեծ առաջադիմութիւն է արել: Մանաւանդ վեր-
ջին 8—9 ամսայ ընթացքում դեւք զարմանալի օ-
յին բաղութիւնն եր է անում հիւանդի փորում,
այնպէս որ “Արմենիա” “Քաղաքական, ազգային և այ-
լըն, և այլն” (առեարական, վաշխառուական, յայտա-
բարական — էլի ինչ) կոչված՝ այդ զարմանալի կերպով
անբովանդակ, մնորդ աղքատ, անգոյն ու անհամ թեր-
թի մէկ օրինակ գրեթե լոյս չետեսիլ այդ
ժամանակամիջոցում, որ ողեւոտածը՝ արաղաղի թեւա-
հարութեամք՝ ըստ կրկնար, ըստ յարձակվէր, ըստ հալածէր,
ըստ հայցէր “Հնաշկին”, — պէտք է ասէինք՝ “գեւին”, —
ձայնակցիկելով թշնամի կառավարութեան հերթամներին
նրա զէմ, զեզուխտաբար զբարարելովներոն այնպիսի յան-
ցանքներում, որ խեղճ գեւն արած էլ չէր: Բայց պէտք
է խոստովանվել որ Փորթուգալեանը խոտսախում է
գեւի անունն ուղղակի տալուց, որովհեաւ գա աւելի
կը սաստկացնէ նրա չարչարակները. ճիշդ այնպէս,
ինչպէս Նիսամ-Նիամի համար չար ոդու անունը տալը մի
սոսկալի փորձակը է:

Ամենայն սիրովու բարութեամբ մենք կուզենանք նոր
դեղահամբկներով կրկին փորձել ագնտել զեւէին, հիւ-
անդի փորից, ինչպէս անում են հիւամշնիւմի հետ, թէւ
կարծում ենք, որ, դժբաղդաբար, գեւը յաւիտենական
կերպով բուռն է դրել նրա փորում եւ այլ եւս ըս պիտի
գուրք գոյ: Այդ նկատելի է մանաւանդ նրամից, որ Փար-
թուգալի անը կորցրել է յիշողութեան ու հասկացողու-
թեան լինական ընդունակութիւնը: Այսպէս, նա մո-
ռաց ել է իր մօտ եղած ազգային տաճնեակ հաղար
գումարները, — որոնցով նա նոյն իր բազրի օգտին պար-
գեւն եր, վիճակ ախաղութիւնն եր բազրի օգտին պար-
գեւն եր, անում խայտառակաբար, — առանց որ եւ է գործ ցցց
տալու, ուր զնացած լինեին այդ գումարները: Մի խօս-
քով այնքան խստացել է նրա հիւանդութիւնը, որ նա
ինքն ըս գիտէ, թէ ինչ գործով է զբաղված նոյն ին-
քր, այլ կրկին ու միշտ իր փորում նստած “գեւից”, —
“Հնչակի” ու Հնչակեան կուսակցութեան գործունեու-
թիւնը եւ սրա ստացած դրամներն են իրանց փայլով
նրա աջքերը ծակուում ծակուում կուրացնելու ստահ-
ձան, այնպէս որ նա ճգնում է ամենքին հաւատացնելը,
թէ հնչակեանները հայ չեն: Այ քեզ նոր գիւտ, որով մեր
ազգասիրութիւն ծախողն ուղղում է իր պիտած ապանքը տա-
ղայնեց, մնաշաբիներ գտնելու համար... Bravo! Bravo!..

Այդ բոլորից յետոյ մեզ մնաւմ է միայն զղուանքով ու
արհամարհ հանքով կուշա ծիծաղել Փորթուգալեանի գե-
ւաստութեան վրա։ Թէեւ հիւանդութեան վրա ծիծաղե-
լը լաւ բան չէ, բայց կան այնպիսի հիւանդութեաներ,
— որոնցից մ. կն է գեւաստութիւն երեւակայական հի-
ւանդութիւնը — որոնց վրա՝ «Խմբագիրների վարակված-
ժամանակը՝ խելաշա մարդուն չը ծիծաղել կարելի չէ»

Արտանց մազը ուժ ենք ենթագրեալ և պայոց հայրենասիրական Պիութեան մշտնչենական ինքնակալ նախագահին և դուրս վանակել գեւինո իր փորից:

ԱԿՆ-ԵՐԵՎԱՆ

Յ. Գ. Թշնամի կառավարութեանը ձայնակցելով և Արմենիան մինչեւ հիմա հերքում էր Սամսոյ շարժումները. Նրա վերջին 13-դ համարում սակայն “Խմբագիրը” կամաց ականայ խոստովանվումէ զրա հակառակը, խոստովանվում է Կոյսպէս, որ Հնաշակեաններ կան Սամսոյ մէջ, ինչ նամինչեւ այժմ հերքում էր ամենայն կատաղութեամբ: Այդպիսով նա սիր թքածը լցում է ո, ինչպէս ասում է ժողովուրդը: Բայց սակայն նա անմիջապէս կոլորդիլոսի արցունքներ է թափում, թէ արդեօք Հնաշակեանները մի վտանդ չեն սպանար Սամսոյ ժողովազի հանգար արտութեան (?!): Եւ անտառն երի կուսուում եւ անը (?!): Vixit! (արդէն ապրել մեռելէ) ուղում ենք լացականչել մենք Փոք թուգալեանի և նրա գեղագոյն յեղափոխականութեան (?!): Նկատմամբ: Հըմի հիմա հասկացանք վերջապէս, թէ ինչու համար է աչ. հայրենասիրական Միութեան, “ընդհանուր տնօրէնը, գործում միմիայն Սեւ օռովի յատակում եւ թէ ինչու համար նա միշտ գէմ հայոց ամեն-մի լեզափոխական շարժման . . . դէք քիչ շնորհ ասէիք, էլլ՛ . . . Ուրիմ, կեցցեցն Հայաստանի անտառներ, կեցցէ անտառներ և ինչ ամենի ապագիրը . . . Vixit! Vixit!

Կուսակցութեանս գանձարանում՝ շորհակալութեամբ
ստացվել են հետեւեալ գումարները.—

Անդլայի Լօնդոն ք.-ից Գր. Ք.-ից 100ֆր. 80 ս.:—
Ուուսասանի Ու. Ք.-ից Յ. Ա.-ից 10 բուրլ.—Ծվ.-ի Ժ. Ք.-
ից Տ. Ե.-ից 10 ֆր.—Ամերիկայի Լին Մաս Ք.-ից Յ. Ա. Խա-
լամ.՝ից, Քր. Թարթ.-ից, Կ. Տոն.-ից և ուն 4-ական զօլտար.
Յ. Փափաս.-ից և Պ. Արագ.-ից Յ.-ական գ. . Կ. Արամ.-ից,
Մ. Մուրատ.-ից և Պ. Գին.-ից 2-ական գ. . Ս. Գրդ.-ից 1 գ.
Յ.-Բալ.ք.-ից Պ. Պոյ.-ից 1 գ., Պլֆա.ք.-ից Կ. Տէր-Յակ-
ից 1 գ. :—Ուումանիայի Բըռլադ ք.-ից պ. պ. Յ. Ֆերհատից
40 ֆր., Ա. Յովսէվեանից 20 ֆր., Վասիլիկեանից 5 ֆր.
—Եդիպասի Ա. ք.-ից Տ. Ա.-ից 5 ֆր., Ս. Ճ.-ից 5 ֆր.,
Գամ.ք.-ից Պ. Ա. Գ.-ից 12 ֆր. 50 ս.:—Թ. Ի. Ա. Ք.-ում
Կ. Ձեանս Մասնաճիւղը ստացել է՝ Աւցից 20 դահ., Հեք.-
ից 20 դ., Յովին.-ից 30 դ., և Յու.ից 20 դ. :

* * * Խաղբում ենք թղթ ագր ամպումարները միշտ
ուղարկել ներքեւ զետեղված M. Beniard-ի հասցեով խև
M. Daniel-ի հասցեով ուղարկել միայն զբանական մաս-
դ առները:

Յօդուածներ թղթակցութիւններ, տեղեկութիւններ և
թղթագրամ գումարներ ուղարկել հետեւեալ հասցեով —
Athènes (Հյանք) M. Renier. Poste restante.

Athenes (Grèce).—M. Bernard. Poste restante.
Խաղ գրամական մասն գ. ա տ ն ե ր ը —mandat—ու-
ղարկել հետեւեալ հասցեով.—

Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante.